French Revolution

A Study in Democracy

(In Armenian)

By

Mrs. Nesta Webster

In Two Volumes

Volume 1

Introduction, Preface, Translation, Annotation

By

Edic Bagdasarian

www.Edic-Baghdasarian.com

Armenian Research Center

https://edic-baghdasarian.com/ARC/index.htm

ISBN: 978-1-990573-59-0

Toronto 2025 Canada

Ֆրանսիական Հեղափոխությունը

ժողովրդավարության ուսումնասիրություն

ՆԵՍՏԱ ՎԵԲՍՏԵՐ

Երկու Հատորով

Հատոր 1

Առաջաբանը, Ներածությունը,թարգմանությունը և ծանոթագրությունները՝

Էդիկ Բաղդասարյանի

Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոն

Ֆրանսիական հեղափոխությունը
Ժողովրդավարության ուսումնասիրություն

ՆԵՍՏԱ ՎԵԲՍՏԵՐ

(Տիկին Արթուր Վեբստեր)

Ժողովրդական հեղափոխությունը հրաբխի մակերես էր

արտաքին դավադրությունների»: — Սենթ Ջասթ:

Երկու Հատորով

Հատոր 1

Առաջաբանը, Ներածությունը, թարգմանությունը և ծանոթագրությունները՝

Էդիկ Բաղդասարյանի

Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոն

ISBN: 978-1-990573-59-0

www.Edic-Baghdasarian.com

Տորոնտո – 2025 - Կանադա

Բովանդակություն

Ներածություն...*Էրիկ Բաղդասարյան* **5**

Ներածություն...*Նեստա Վեբստեր*..*29*

Խորհրդակցություն. անցկացված Այլ հիմունքների հետ ... 38

Ժամանակակից Հիմունքներ (Հեղափոխական)................... 40

ժամանակակից Հիմունքներ (Թագավորական) 42

Ծանոթագրություններ 45

Նախաբան 47

Ժողովուրդը Հեղափոխությունից Առաջ 47

Պրուսիա 87

Անգլիա 95

Ծանոթագրություններ 113

Բաստիլի պաշարումը.. 118

Գործի վերելքը 118

Բարեփոխումների Աշխատանքը 129

Հեղափոխության օջախը 140

Հուլիսի 12-ը.. 158

Հուլիսի 13-ը.. 174

Հուլիսի 14-ը.. 184

Թագավորի այցը Փարիզ 230

Հուլիսյան հեղափոխության արդյունքները 240

Ծանոթագրություններ 247

Վերսալի երթը 261
Անկարգություններ մարզերում 261
Բարեփոխումների Աշխատանքը 269
Վերսալի վրա արշավի առաջին փորձը 278
Վերսալի Իրադարձությունները... 283
Թիկնապահի խնջույքը 289
Վերսալի Մարտի Նախապատրաստումները 295
Հոկտեմբերի 5-ը 301
Հոկտեմբերի 6-ը 332
Ժողովրդի դերը 351
Օրլեանացիների դերը 354
Ծանոթագրություններ 367
Թյուիլրիի ներխուժումը.. 380
Խարդավանքների ընթացքը 1790 և 1791 թվականներին.. 380
Խմբակցությունները 1792 Թվականին 410
Անվանացանկ 445
Վերջ առաջին հատորի... 445